

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՔ.

Լ Ո Ւ Ս Ի Ն .

Ամառուան գիշեր մը, երբոր երկնքին երեսը բաց ու պայծառ է, աչքերդ վեր որ վերցընես, կտեսնես ահագին տարածութեան մէջ հազարաւոր աստղեր որ կփայլին, կքալեն, կփառին, եւ իրենց լուսութեանը մէջ կարծես թէ գեղեցիկ երաժշտութեամբ իրենց Արարչին փառքը կերգեն. եւ իսկոյն միտքդ կուգայ մարգարէին ըսածը թէ «երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն» : Աչքդ երկնքին մէկ կողմը կտնկես, կտեսնես որ քանի մը խոշոր աստղեր մէկ խումբ մը ձեւացած են, որ ամէն ժամանակ նոյնպէս երեւցեր են ու կերելին՝ առանց փոփոխութեան. անդին ուրիշ խումբ, անկից ալ անդին ուրիշ. տեղ մը քանի մը մանր աստղեր քովէ քով եկած են, անոնց ալ մօտիկ մեծ աստղ մը կփայլի : Որչափ որ երկար նայիս ու դիտես մէկ տեղ մը, կարծես թէ այնքան աւելի աստղեր կտեսնես՝ որ առաջ չէիր տեսներ : Կնայիս՝ բոլոր երկնքին երեսը ահագին գօտի մը ձգուած է լուսաւոր, կամ կաթի գունով, անոր վրայ ալ աստղեր կփայլին : Քանի թր արեւմուտքը մը թըննայ, այն աստղերը աւելի կպայծառանան. բայց եթէ այն միջոցին լուսինը սկսի ելնել ծովուն մէջէն կամ լեռան ետեւէն կամ գաշտին ծայրէն, այն աստղերուն փայլութիւնը կերթայ, եւ նոցա գեղեցկութիւնը առ ժամանակ մի կկորսուի :

Լուսինը երկնային մարմիններուն մէջ երկրիս ամենէն մօտիկն է, եւ երկրիս հետ կապուած է իւր բոլոր ընթացքին մէջ : Խիստ հին ատեններն ալ իմաստունները մեծ հե-

տաքրքրութիւն ունեցեր են իմանալու թէ ինչ է արդեօք լուսինը, եւ ինչ յատկութիւններ ունի, եւ իրենց ժամանակը չափած էին լուսնին երեւոյթներովը : Լաւ հասկըցած էին որ լուսինը ահագին գունտ մի է, բայց չէին կրնար իմանալ թէ արդեօք մեծութիւնը սրբան է, երկրէս սրբան հեռու է, եւ ինչո՞ւ համար միշտ անոր մէկ կողմը միայն դէպ ի երկիրս դարձած է : Այլ եւ այլ գործիքներ ունէին երկինքը դիտելու, բայց այն գործիքներն ալ շատ տկար էին. մինչեւ որ ասկից 250 տարի տալ հնարուեցաւ դիտակը (spectacle), որ մարդուս աչքին կարգէ դուրս ոյժ մը տուաւ երկնքին ընդարձակութիւնը չափելու եւ լուսաւորաց յատկութիւններն ու ձեւերը դիտելու :

Պարզ աչքով ալ լուսնին արծաթափայլ երեսին վրայ մութ մութ տեղուանք կտեսնուին, եւ տղայք կամ տղայամիտ ռամիկները կարծեն թէ այն մութ տեղերը աչք, քիթ, բերան են : Ոմանք ալ իրենց երեւակայութեամբը զանազան պատկերներ կտեսնեն մէջը, զոր օրինակ Ադամ, Եւա, Աստուածածին՝ Յիսուս գիրկը, Ենովք եւ Եղիա եւ այլն : Բայց լաւ դիտակը աչքիդ առջեւը դնելուդ պէս կտեսնես որ լուսնին աւելի պայծառ կտորները զանազան լեռներ են իրարմէ բարձր ու ցած, իսկ մութ տեղերը փոսեր ու ձորեր : Տեղ տեղ կտեսնուին մանր մունր բլուրներ իրարու քով շարուած, բայց աւելի շատ են զատ զատ կեցած լեռները : Այն միջոցին որ լուսնին մեզի դարձած երեսին մէկ կտորը միայն լուսաւորուած է արեւէն, մնացած մութ կտորին վրայ հասարակ

դիտակով ալ կարելի է լուսաւոր կէտեր տեսնել. այն կէտերը լեռներու ծայրեր են՝ որոց վրայ արեւուն ճառագայթները գեռնոր կզարնեն: Լուսնին մութ կողմի ձորերը բոլորովին մութ կտեսնուին, բայց անոնց քովերը լուսնին լուսաւոր կտորին մօտ եղած լեռները արծաթի պէս կիայլին: Դիտակը այնչափ մօտեցուց լուսնինը երկրիս որ այժմ ասողաբաշխները լուսնին ամէն մէկ կտորը այնպէս որոշ կճանչնան՝ ինչպէս աշխարհացուցի վրայ մեք կճանչնամք լեռները, ծովերը, քաղաքները եւ այլն: Այն կտորներուն ալ մէկ մէկ անուններ գրած են: Լուսնին մէջի լեռները երկրիս լեռներուն չեն նմանիր, վասն զի գրեթէ ամենուն գլուխներն ալ սափակ են եւ չորս բոլորը փոս. անով ալ կիմացուի որ անոնք մէկ մէկ հրաբուլիներ են: Այն հրաբուլիներէն մէկուն բերանը այնպէս մեծ է որ երկրիս երեսը նմանը չկայ. վասն զի լայնքը 55<sup>1</sup>/<sub>2</sub> վերսթ է, անոր յատակին ալ մէջտեղը ահագին լեռ մը կայ՝ 410 ձողաչափ բարձրութեամբ, եւ քովը մէկ ուրիշ մը՝ անկից ցած. իսկ այն մեծ փոսին մէջ քարի պէս բաներ կերեւին՝ որ անշուշտ լուսայի կտորներ են, եւ ինչպէս որ կերելի՝ այն քարերուն ալ մեծութիւնը զարմանալի է, վասն զի մինչեւ 40 եւ 50 ձողաչափ հաստութիւն ունին:

Առջի բերան անհաւատալի բան կերելի լսողին որ ինչպէս կարելի է ճիշդ կերպով ըսել թէ լուսնին մէջի այս կամ այն լեռը այսքան բարձրութիւն ունի. բայց քիչ մը երկրաչափութեան տեղեկութիւն ունեցողը դիւրաւ կրնայ հասկընալ, Վասն զի լուսնի լեռներուն բարձրութիւնը չափելու համար՝ անոնց ձգած շուքին կնայուի: Երկրիս վրայ կտեսնեմք որ ծառերուն լեռներուն աներուն շուքերը առաւօտը եւ իրիկուան դէմ աւելի երկայն կլինին քան թէ կէսօրը, եւ այն շու-

քը առաւօտը դէպ ի մէկ կողմը կձգուի եւ իրիկունը մէկալ կողմը. ճիշդ այսպէս կպատահի նաեւ լուսնին մէջ: Լուսնի ծննդեանէն ետեւ, երբոր արեւը աջ կողմէն կզարնէ լուսնին վրայ, լեռներուն շուքը դէպ ի ձախը կերկըննայ. լուսնի լրման ժամանակը՝ շուքերը գրեթէ բոլորովին աներեւոյթ կլինին. իսկ յետոյ՝ վերջին քառորդի ժամանակ՝ երբոր լուսնին ձախակողմը կլուսաւորուի, շուքը աջ գին կանցնի, ու քանի կերթայ կերկըննայ: Այն շուքին երկայնութեանը նայելով, եւ դիտելով թէ արեւը լուսնին լեռանը չորս գին եղած դաշտէն սրչափ բարձր է, դիւրին է բուն լեռան բարձրութիւնն ալ որոշել:

Աստղաբաշխները լուսնին երեսի այլ եւ այլ տեղերուն ծով ըսած են, զոր օրինակ ծով անձրեւաց, ծով ցրտոյ, ծով ամպոց եւ այլն. բայց այն տեղերը ոչ ծով կայ եւ ոչ ջուր. լուսնին բոլոր մակերեւոյթը ցամաք է, եւ մինչեւ ցայժմ եղած դիտողութիւններէն յայտնի է որ լուսնին ամենեւին մթնոլորտ չունի, ոչ ամպ, ոչ անձրեւ եւ ոչ ուրիշ անոնց նման օգերեւոյթներ: Մթնոլորտ որ չունի, ըսել է թէ սր եւ իցէ ջրեղէն բան իսկոյն կցնդէր՝ եթէ լինէր եւս, եւ ցամաք կմնար. ուստի ծով ու ծովակ ըսուածները այն մեծամեծ մոխրագոյն բիծերն են՝ որ լուսնին երեսը պարզ աչքով անգամ կտեսնուին:

Լուսնին վրայ հազարէն աւելի լեռ կայ՝ բարձրութիւնները չափուած. եւ աստղաբաշխները անոնց ամէն մէկուն կամայական անուններ գրած են, շատը երեւելի ուսումնականներու անուններ. Արակոյ, Աստղոնիոս, Յուլիոս Կեսար, Նեփիր, Պլինիոս, Սթրուլէ, Պլուտարքոս, Կութթէմպէրկ, Լափլաս, Անաքսիմենէս, Հերշէլ, Գուք: Ամենէն բարձր լեռան անունն է Նեւտոն, որ 7 վերսթ բարձ-

բու թիւն ունի, եւ երկրիս վրայ միայն շի-  
մալայա լեռն է որ անկից բարձր է:

Եթէ որ եւ իցէ մարդ՝ նաեւ աստղաբաշ-  
խու թիւն չգիտցողը՝ լուսնին վրայ նայի գի-  
տակով, բոլոր կենացը մէջ չմոռնար այն  
կարգէ գուրս զգացմունքը որ կուսեհայ:  
Աչքին առջեւը աշխարհք մը կբացուի բո-  
լորովին նոր, մտքէն չանցած ու երազին  
մէջ ալ չտեսած: Դիտակին մէջէն կտեսնէ  
հիանալի երկիր մը՝ յորում լեցուն են ա-  
ղամանդէ սիւներ՝ ամէն մէկը մէկ վերսթէն  
աւելի բարձրութեամբ. ոսկեփայլ ու ար-  
ծաթափայլ լեռներ եւ սքանչելի գոյներով  
զարգարուած տարածութիւններ. զորօրինակ  
Պարզութեան ծով ըսուածը՝ գեղեցիկ կա-  
նաչ. Փորձանաց ծով ըսուածը բաց կանաչ,  
Յրաութեան ծովը՝ բաց դեղին՝ արծաթա-  
փայլ լեռներով, Քնոյ ճահիճը՝ ոսկեգոյն,  
ու տեղ տեղ կարմիր, եւ այս ամէնը 300  
անգամ աւելի մեծցած՝ քան թէ ինչ որ  
առանց գիտակի պարզ աչքով կտեսնեմք:

Լուսնին բոլոր երեսը քիչ մը մեծ է Ամերի-  
կայի տարածութենէն, եւ Ասիայէն փոքր է,  
իսկ այն կէսը որ միշտ գէպի երկիրս գարձած  
է՝ Ռուսաստանէն փոքր է. տարածութիւնն  
է գրեթէ 350 հազար քառակուսի մղոն:

Այս յայտնի է որ եթէ կարելի լինէր երկ-  
րիս չորս բոլորը հասարակածին շտկու-  
թեամբը երկաթուղի մը շինել, երկայնու-  
թիւնը պիտի լինէր 37 հազար 348 վերսթ:  
Այն ճամբով եթէ 24 ժամուան մէջ 800  
վերսթ տեղ երթայինք, կարելի էր 47 օ-

րուան մէջ երկրիս չորս գին պտըտիլ: Եթէ  
նոյնպիսի ճանապարհ մը լուսնին վրայ շի-  
նուէր, միայն 15 օրուան մէջ կարող էինք  
պտըտիլ չորս գին: Իսկ եթէ երկրէս մինչեւ  
լուսին երկաթէ ճանապարհ շինուէր, — որ  
հարկաւ անկարելի բան է, — երկայնութիւ-  
նը կլինէր 360 հազար 473 վերսթ, եւ պիտի  
հասնէինք այնտեղ 430 օրուան մէջ:

Եթէ յանկարծ մէկ կերպով մը լուսնին  
մէջ գտնուէինք, երկիրս պիտի տեսնէինք  
մեր գլխուն վրայ ահագին լուսաւոր գունտ  
մը՝ չորս անգամ աւելի մեծութեամբ քան  
թէ ինչ որ այժմ լուսինը կտեսնեմք. եւ  
այն գունտը 24 ժամուան մէջ ինք իր վրայ  
գտնալով՝ իրեն ամէն մէկ կէտերը կցուցը-  
նէր մեզի: Բաւական յայտնի պիտի տեսնէ-  
ինք երկրիս ծովերը, անտառները, դաշտե-  
րը, բեւեռներուն սառոյցները եւ հասարա-  
կածին երկու կողմը եղած կանաչագեղ  
դաշտերը:

Այն երեւակայեալ ճանապարհորդութեան  
մէջ անտարակոյս չէինք գտներ մեզի նման  
բնակիչներ, այլ եւ ոչ երկրիս երեսը տես-  
նուող որ եւ իցէ կենդանեաց նման կենդա-  
նիներ: Եթէ կան եւս կենդանի էակներ,  
անոնց ձեւը պէտք է բոլորովին տարբեր լի-  
նի. վասն զի այնտեղը ոչ ջուր կայ եւ ոչ  
օդ, մինչդեռ մեր գիտցած կեանքը առանց  
ասոնց չլինիր: Եւ սակայն ինչ պիտի լինի  
մեր ողորմելի գիտութիւնը ամենիմաստ Ա-  
րարչին ամենակարող զօրութեան առջեւը,  
որ գուցէ այնպիսի բնակիչներ գրած է այն-  
տեղը որ մեք եւ ոչ երեւակայել կրնամք:

